

ԿՐՕՆԱԿԱՆ

ԱՂՕԹՔ Ս. ԲԱՐՍԵՂ, ՀԱՅՐԱՊԵՏԻ

(Կը կարդայուի Աւագ Հինգշաբթի, ապառաժողաց վրայ)

Տէր Աստուած հայր ամենակալ ստեղծող երկնքի և երկրի՝ որ Քու բարերար կամքիդ ակնարկով գոյացուցիր ամէն արարածները՝ երեւելիներն ու աներեւելիները, երկնայիններն ու երկրաւորները: Եւ Քու նախախնամութեամբդ ստեղծեցիր մարդը հողէն ու բարերար պատկերիդ համաձայն պատուելով մեծարեցիր զանկա, անմահութիւն ու անապական կենդանութիւն պարգևելով անոր: Ու ինքնիշխան կամքով և փառքով զարդարելով պատկեցիր զայն ու շնորհեցիր անոր փառկութեան զբախտին վայելքը՝ որպէսզի գործէ ու պահէ զայն և անանց ու անճառելի այդ պարգևը վայելէ շարունակ և օրըստօրէ յառաջանայ բարի գործերու մէջ: Եւ տուիր անոր Քու կենսաբեր կամքիդ բարի հրամանը՝ որպէսզի այդ մեծ պատուիրանագրութեամբ ա՛լ աւելի փառքով ու պատիւով ճոխանար, ու Քու բարերար կամքիդ հնազանդելով՝ ա՛լ աւելի գերազանց կեանքին վերափոխուէր, այսինքն՝ ժամանէր վերին Երուսաղէմի իրանայի կայանները:

Իսկ անկա՛ պատրող շար օձէն խարուելով, կեանքի գործիքն ու բարեաց պատճառը անձնիշխան յօժարութեամբ բանասրկուին կողմը դարձուց և շարին խարէութեան գործիքը ըլլալով՝ շեղեցաւ Քու արարչագիր ու կենսաբեր պատուէրէդ և հնազանդելով շարին՝ նախախնամար համարեցաւ պատրող թշնամիին սխալական խօսքերը Քու աստուածային օրէնագրութենէդ: Էսեց կնոջ խրատը ու կորսնցուց տիրական վեհ իմաստութիւնը, յիմարարար և անխորհուրդ կերպով մերկտնալով բոցաճաճանչ և լուսեղէն զարդարանքները և անոր տեղ պատառատուն տերեւներ հայթայթելով՝ կը ջանար ծածկել իր ամօթալից մերկութիւնը, յոյսը կտրած Ամենակալիդ զօրութիւնէն, կը կարծէր պահուրտիլ աստուածութեանդ ամենատես զիտութիւնէն, իր մեղանշելուն պատճառ ցոյց տալով կինը. «Այս կինը,

կ'ըսէր, զոր տուիր ինձի, անկա եղաւ պատճառ»: Ստոր համար անէձքի և ցաւերու կեանքը ժառանգեց՝ իշխալով մահուան ու ապականութեան ներքե՛ Քու անտես և աստուածային հրամանիդ համաձայն՝ թէ զայն (արգիլուած պտուղը) կերած օրդ իսկ պիտի մեռնիս. ու ատոր հետեանքով մահուան իշխանը թագաւորեց ու տիրեց մեր վրայ և կորստեան պահակը մեր բնութիւնը գրաւելով իրեն հնազանդեցուց, ու ամէնքը իր ծառաներն ըրաւ և դժոխքի ծանր ծառայութեան լծեց զանոնք:

Իսկ Քու, Հայր բարեգութ, յաղթուելով առատ ու անբաւ մարդասիրութենէդ, չհանդուրժեցիր Քու անարատ ձեռքիդ ստեղծուածը այնպիսի վտանգաւոր աղէտքի ենթարկուած անսնել. այլ գորովելով Քու հայրախնամ սիրովդ՝ զթացար մարդոց որդիներուն վրայ ու այցելեցիր կորուստալին. ու զանոնք փնտտելու համար զրկեցիր Քու Միածինդ ու Էակիցդ՝ ծոցածին ու անբաժանելի բանդ Աստուած, որ աշխարհ գալով Իր վրայ առաւ մեր աղքատացած բնութեան գձձ կերպարանքը՝ իբրև մարդ ծնելով անարատ և ամէնորհնեալ Աստուածածին Սուրբ Կոյսէն ու Ինքը յանձն առաւ Աղամի յանցանքը ու Իր աստուածային տեսչութեամբ Իր վրայ կրելով մեր մարդկային ամէն կիրքերը, բացի մեղքէն, մարդկութեան պտուղը հանդիսացաւ:

Երկնաւոր հովիւր ելաւ բարձր լեռան վրայ փնտտելու մոլորեալ ոչխարը ու զբանելով զայն՝ Իր բարերար ուսին վրայ առաւ և հայրենի բնակարանը դարձուց՝ ուսկից արտաքսուած էր արդարապէս, և անէձքի ու ցաւերու դատապարտութիւնը ջնջեց Իր անպատժապարտ մահովը, ու աւազակներու ձեռքը ինկածը վերստին անողջացուց պատելով անոր վէրքերը, ձէթ և գինի զնելով անոնց վրայ ու զայն աւանդելով Քու ամէնընկալ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցիիդ պանդոկին, այն Եկեղեցիին՝ որ կը

ժողովէ բոլոր ցրուածներն ու կեղեքուածները ու կը միացնէ զանոնք երկնաւոր Հօր որդեկիրներ ընկողով. ու Սաշին վրայ Իր հաշտարար ու մեղսաբաւիչ պատարագով բոլորամուէր Ինքզինքը ընծայեց մեր փոխարէն ու մեր մեղքերուն համար Իր անձը փոխանակեց: Եւ զարձեալ վերստին սաացաւ մեզ Իր սուրբ արիւնով ու ազատեց բանտարկուելն ծառայութենէն՝ պատեղով մեր յանցանքներու դատապարտութեան մուրհակը, ու մեր հակառակորդը վերցուց մէջտեղէն ու քեռեղ զայն խաչափայտին վրայ. մերկացուց անոր չարաննեզ զօրութեան իշխանութիւնը և պետութիւնը՝ յայտ յանդիման խայտառակելով ու նշաւակելով զանոնք Իր անձին վրայ՝ Իր աստուածային զօրութեամբ:

Ու Իր իշխանական պետութեամբ զըժտիքի ստորին սանդարամեալ իջաւ. ազարտեց բուն զօրութիւնը աշխարհի կարծեցեալ իշխանին, որ բարձրացած ու լեռնացած ամբարտաւանութեամբ՝ մեր մարդկային բնութիւնը իր իշխանութեան ներքեւ գրաւած ունէր: Ատոր համար պատերազմի մէջ հզօր թագաւորը եկաւ հասաւ բարձունքներէն, ելաւ հպարտացեալին բարձունքը ու կապեց կաշկանդեց հսկան՝ կործանելով անոր ամբուսութիւնները: Յափշտակեց անոր զանձերը ու զարձեալ արքունական պատկերը դրախտին մէջ մտցուց՝ ուսկից դուրս հանած էր, տալով անոր եօթը շնորհները, զորս կորսնցուցած էր իր եօթնեակ յանցանքներով: Վասնզի խմաստութիւնը շինեց հօրեմական տունը՝ այսինքն Դաւիթի խորանը, և ինկածն ու կործանածը նորոգեց և կանգնեց վերստին՝ Ինքը ըլլալով ծաղիկ՝ Յեստէի արմատէն. ու Անոր վրայ հանգչեցաւ Սուրբ Հոգին, որ խորհրդանշանն է խմաստութեան և հանճարի, գիտութեան և աստուածապաշտութեան հոգիին, ու լեցուեցաւ երկիրդի և սրբութեան հոգիով: Վասնզի ուր որ Տիրոջ երկիրը կայ՝ հոն կայ նաև պատուիրաններու պահպանութիւնը, և ուր որ պատուիրաններու պահպանութիւնը կայ՝ հոն ոչ մէկ յանցանք գոյութիւն չ'ունենար. որովհետև Անիկա մեր յանցանքները Իր վրան առաւ ու մեր ցաւերը վերցուց ու Քեզ միայն ճանչցուց մեզի իբրև ճշմարիտ Աստուած կենդանեաց և մեռելոց. ու Սաշին վրայ թափած Իր ա-

րիւնով խաղաղութիւն հաստատեց երկինքի և երկրի միջև և Քու քաղցր սիրոյդ կամքը հաճեցուց զէպի արարածները, որով վերցուեցաւ միջնորմը, լուծուեցաւ կրճիւր, որ կը խափանէր ու կ'արգիլէր մեր փրկութիւնը, ու բացաւ կեանքի ծառին ճամբան՝ որ սերովբէներու բոցեղէն սուրով կը պահպանուէր: Վասնզի մեզի ընկերացաւ Ճանապարհը, ճշմարտութիւնը և կեանքը Յիսուս Քրիստոս, որ առաջնորդեց մեզ փրկուեալ կեանքի զէպի երկինք տանող ճամբէն և իշխանութիւններէն ու պետութիւններէն վեր բարձրացուց և խրախուսելով հաւատացեալները՝ ըսաւ. «Քաջալերուեցէք զի ես յաղթեցի աշխարհին, ու իշխանութիւն տուի ձեզի կոյսելու օձերն ու կարիճները և թշնամիին բոլոր զօրութիւնները»: Որով՝ համարձակութեամբ կրնանք ըսել. «Մէր է մահ քու յաղթութիւնդ, ո՛ւր է զժոխք քու խալթոցդ»: Վասնզի մենք փրկուեցանք ու ազատուեցանք քու միածին Որդիիդ և մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի արիւնով, որուն հետ Քեզ Հօրդ և Ս. Հոգւոյդ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և յաւիտեանս. ամէն:

Խաղաղութիւն ամենեցուն:

Եւ արդ, ո՛վ Տէր Աստուած մեր, բարերար և բազմագութ, որ մեր մարդկային ազգը այսպիսի անճառ փառքի ու անպատում բարիքներու հաղորդակից ըրիր ու մեծարեցիր մեզ Քու միածին Որդիիդ անօրէնութեան միջոցաւ, որ աշխարհ գալով կատարեց ամէն օրէնքներն ու մարգարէութիւնները ու Իր քաղցր վարդապետութեամբ ժողովեց ցրուածները ու ամէնքը համախմբելով միացուց միաբան սիրով Քու արարչական խնամարար գթութեանդ մէկ հաւատքին և կոչման յոյսին մէջ և ամբողջ աշխարհի փրկութեան ճանապարհը բացաւ՝ Ս. Հոգիի կենդանութեան առհաւատչեան պարգևելով առաքատի մանուկներուն՝ նորածնեալ ժողովուրդներուն, ու ապաշխարութեան ղեկ և սպեղանի պատրաստեց Իր առատ մարդասիրութեամբ ըսելով. «Եկայ ո՛չ թէ արդարները՝ այլ մեղաւորները կոչելու ապաշխարութեան», և զարձեալ թէ «Ինձի եկէ՛ք ամէն յոգնածներդ ու մեղքի ծանր բեռներ ունեցողներդ և ես հանգիստ պիտի պարգևեմ ձեզի»: Եւ Իր աստուածախոս ձայնով յորդորեց ու քաջալերեց

ամէնքը հնազանդութեամբ աստուածահա-
ճոյ ծառայութեան լուծը կրելու՝ ըսելով.
«Զեր վրայ առէք իմ լուծս ու սորվեցէք
ինձմէ, վասնզի հեղ եմ և սիրտով խոնարհ,
ու հանգիստ պիտի գտնէք ձեր անձերուն,
որովհետեւ իմ լուծս քաղցր է և բոս՝
թեթև»:

Եւ արդ՝ մենք Քու ծառաներդ և ժո-
ղովուրդդ և Քու արօտիդ խաշները՝ զինք
Քու Միածին Որդիիդ արիւնին՝ հաւաքուած
սուրբ եկեղեցւոյս գաւիթին մէջ, խոնար-
հելով մեր մեղքերուն թողութիւն և քա-
ւութիւն կը խնդրենք Քու բազմագութ ու
առատ մարդասիրութենէդ: Խոնարհացուր
ականջդ ու լսէ՛ Քու ծառաներուդ աղա-
չանքը և գթութեամբ ու ողորմութեամբ
ներէ՛ կամայ և ակամայ գործած մեր յան-
ցանքներուն ու մեզ լոյսի և տուրնջեան
որդիներ ըրէ՛, վասնզի Դուն զմեզ որդե-
զիրներ ըրիր որպէսզի մենք ժառանգակից
ըլլանք լոյսի մէջ բնակող սուրբերուն:
Մենք չարէն խարուելով ու մեր կամքով
անոր մեղսասէր ու կամակոր կամքին որ-
սերը եղանք ու բաժնուեցանք Քու արար-
չական գութիդ հայրախնամ սէրէն ու զըր-
կեցինք մենք զմեզ երկնաւոր Հօրդ ժա-
ռանգութեան որդեգրութենէն և զգուշու-
թեամբ չպահեցինք հայրենատուր մեծու-
թեանդ ստացուածներն ու գանձերը, զորս
ընդունած էինք սուրբ աւազանին շնորհիւ,
այսինքն՝ մաքրութիւնը, անմեղութիւնը և
արդարութիւնը, հոգևոր մեծաշահ հարսու-
տութիւնը: Սակայն մեր անառակ վարքով
ձեռքէ հանեցինք այդ հոգևոր հարսու-
թիւնը՝ մինչև որ հասանք յետին ազքա-
տութեան ու սովամահ չքաւորութեան:
Նուաղեցան մեր անձերը ու Քեզմէ զատ
ոչ մէկուն վրայ յոյս և ակնկալութիւն չու-
նինք, վասնզի Դու ես մեր Աստուածը և
Քու անունդ կը կարդանք ամէն ժամանակ:

Հա՛յր երկնաւոր, զթա՛ Քու ծառանե-
րուդ դարձին և ընդունէ՛ մեր խոստովա-
նութեան զղջումը, ինչպէս ընդունեցար
անառակ որդիին դարձը ու վերստին դար-
դարեցիր զայն արփիազարդ լուսեղէն հան-
դերձով՝ այսինքն առաջին պատմութեանին
ծածկոյթով, զոր մերկացած էր իր կամա-
կոր ու անառակ վարքով: Այժմ մենք ալ
միևնոյն յօժարութեամբ, զղջացեալ սրտով
ու կոտրած հոգիով կը դառնանք դէպի

զթածդ ըսելով. «Հա՛յր, մեղանչեցինք
երկինքի և Քու առաջ, այլևս արժանի
չենք Քու սուրբ անուանդ որդիներ կոչուե-
լու, Քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ՛
մեզս: Նայէ՛ մեզ, ո՛վ Տէր, Քու քաղցր
ու ողորմած կամքովդ, ու զիմաւորէ՛ մեզ
Քու հայրական գութով և բարեբար սիրովդ,
և հազցո՛ւր մեզ առաջին պատմութեանին
լուսափայլ վերարկուն, որով զարգարուած
էինք աւազանին պայծառութեամբ: Մեր-
կացո՛ւր մեզմէ, Տէ՛ր, չարի ծածկոյթին
հինցած պատմութեանը, զոր զգեցանք մեր
ծուլութեամբ ու անառակ վարքով, ու օ-
տարացանք Քու հայրական խնամքէդ: Տուր
մեզի, Տէ՛ր Աստուած մեր, Քու ուրախա-
կան ու մարդասէր համբոյրդ՝ տպաւորելով
մեր հոգիներուն մէջ սրբութեանդ կնիքը:
Արդարութեան մատանին անցո՛ւր մեր աջ
ձեռքին՝ իրրև նշան և դրոշմ սրբութեան
ուխաին, զոր ուխտեցինք Քու սիրելի Որ-
դւոյդ արեան միջնորդութեամբ: Խնցո՛ւր
մեզ ուրախարար բաժակը, զոր քառաթև
խաչի աստուածընկալ սեղանին սուրբ խառ-
նարանին մէջը խառնեցիր, որուն վրայ
պարարակ եղին ճշմարիտ պատարագը դե-
նեցիր, ու Քու միածին և սիրելի Որդւոյդ
հարսանիքին համար պատրաստուած ճաշին
հրաւիրեցիր աստուածային երկիւղի հան-
ճարէն զուրկ և պատուէրներուն անզոյշ
եղողները, ու անզգամութեան ճամբէն
հեռանալ պատուիրեցիր անզգամներուն:
Եւ արդ, տո՛ւր մեզի Քու Միածինիդ մար-
մնոյն անմահութեան հացը, որով կարենանք
ապրիլ, ու խնցուր մեզի սուրբ բաժակին
անուշ գինին, որպէսզի ատով միշտ արբե-
նանք անսպառ ուրախութեամբ ու վայե-
լենք անկողոյստելի ճոխութիւններդ երկ-
նաւոր Հօրդ երջանիկ օթեաններուն մէջ,
զորս աշխարհի սկիզբէն Քու սուրբերուդ
պատրաստեցիր, ու անոնց հետ գոհանալով
փառաւորինք Քեզ ընդ Հօր և ընդ Արրոյ
Հօգւոյդ, այժմ և միշտ: Ամէն:

